

## ՄԵՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՇՈՒՐՋԸ

Ապահովաբար ուրիշ տեղ մըն ալ պիտի չը կրնայինք զըտ-  
նել նմանը այն ախուր երեւյթին, որ մեր գրական կեանքին  
մէջ կը նկատուի այսօր: Փոքրաթիւ աղջի մը երկու մեծագոյն  
հատուածները փոխադաբար անձանօթ կը մնան իրարու  
դրականութեան: Դիտեմ. տեսակ մը մարդիկ, որոնք արտաքին  
պայմաններով կը բացատրեն ու կ'արդարացնեն ամեն չարիք,  
անմիջապէս սահմանագիծը պիտի ցուցնեն ինծի իրենց փութ-  
կոտ ցուցամատներով: Զեմ հերքեր բնաւ քաղաքական բաժա-  
նումի մեծ ազգեցութիւնը այս չարիքին վրայ, սակայն միւս  
կողմէ չ'ո՞ւ ալ ընդունիր թէ՝ երէկուան սահմանները կրնան  
իրարմէ այս աստիճան հեռացնել ընդհանուր աւանդութիւննե-  
րով ու ընդհանուր յիշատակներով հինցած բազմադարեան ազ-  
գի մը դրացի երկու մասերը: Ես աւելի ներքին պայմաններու,  
մեր կամքէն ու կարողութենէն կախուած ազդակներու կը վե-  
րաբրեմ այս երեւոյթը, հետեւաբար յօդուածիս մէջ ալ այս  
կարգի պատճառներու վրայ պիտի ծանրանամ, որպէսզի կա-  
րելի ըլլայ չարիքին հնարաւոր դարման մը ցուցնել:

\* \*

Որչափ ալ որ չուզեմ առաջին առղջս իսկ կողմնակալու-  
թեան կասկածը հրաւիրել վրաս, չում վարանիր սակայն հա-  
մարձակօրէն խոստովանելու, թէ իմ կարծիքով՝ թիւրքահայե-  
րուն վրայ չէ որ կը ծանրանայ պատասխանատւութիւնը այս  
պարագային մէջ:

Թիւրքահայ ժողովուրդը՝ սկսած իր ամենաստորին խա-  
ւերէն մինչեւ իր ամենազարգացած դասակարգը՝ սկիզբէն 'ի  
վեր միշտ մեծ յարգանք ու համարում ունեցած է իր ոռւսա-  
հայ ազգակիցներուն հանդէպ. կրնամ ըսկել կրտսեր եղբօր մը  
իր մեծ եղբօրը նկատմամբ տածած այն տեսակ մը միամիտ  
զգացումը, որով իր աւագին վրայ չափաղանց մեծ դաղափար  
մը կ'ունենայ, զանի ամեն բանի կարող կը հաւտայ և ամեն առ-  
թիւ անոր պաշտպանութեանն ու օգնութեանը կ'ապաւինի:

իմ նպատակէս դուրս է յամենալ հոս՝ բացատրելու համար այս զգացումին ծնունդ տուող շարժառիթները, Բաւական է միայն շեշտել՝ թէ անժիստելի իրողութիւն մըն է աս, որ ընդհանրապէս մինչեւ այսօր ալ կը շարունակուի, հակառակ յուսախարութեան շատ մը ախուր ասիթներու, Այս զգացումին մեծ զարկ տուած են անշուշտ Բաֆֆիի և Գամառ-Քաթիպայի պէս գրողներ, որոնք իրենց գրչին իրը զիւաւոր նիւթ ընտրած են թիւրքահայ ժողովուրդին կեանքն ու իդէալները, Եւ սակայն ասոնք չեն միայն, որ երախտագիտութեան ու հիացումի պաշտամունք մը ստեղծած են թիւրքահայուն սրտին մէջ, Զը կայ ոուսահայ ծանօթ զրող մը կամ գործիչ մը, որ հաւասար ժողովրդականութիւն չը փայելէ մեր քով ալ, գէթ անունով: Մինչեւ թիւրք կառավարութեան՝ Սուլթան Համբիլի գահակալութենէն 'ի վեր՝ սահմանած բացարձակ արգելքը, ոուսահայ զրականութեան բոլոր արաւազրութիւնները մուտք ու տարածում կը գտնէին թիւրքիոյ ամեն հայաբնակ քաղաք: Մինչի այսօր ալ, ծայրայել խստութիւններու հակառակ՝ թիւրքահայաստանի ամենախուլ անկիւններն իսկ կարելի է գոնել այդ «արգիլուած գրքեր»էն, որոնք՝ հայրենի հալածական թերափններու պէս՝ թագստոցներու մէջ և յաճախ հողի տակ կը պահուին երկիւղած խնամքով: Այդ գրքերը, թէն շատ դժուարութեամբ՝ բայց փոխ կը արուին միշտ վատահելի իննդրողներու և գաղտնի ու խորհրդաւոր շրջաբերութեամբ մը ձեռքէ ձեռք կ'անցնին, իդէալին կիրքը տարածելով սրտէ սիրտ: Թէն կառավարական աննկարգելի իստութիւնները այսօր գրեթէ անկարելի ըրած են ոուսահայ հրատարակութիւններու մուտքը թիւրքիա, բայց միւս կողմէ կարծես արզիլուած պատողի հրապոյրը տուած են անոնց: Զը նայելով որ արտասահմանէն եկած հայատառ թուղթի կտոր մը մէկու մը քովին երբ գտնուի, բաւական է անսահման տարիններով բանտերու ու աքսորավայրերու դառնութիւնը ճաշշակել տալու անոր, բայց և այնպէս հասարակութիւնը անդիմադրելի ախորժակ մը ունի այդ կարգի թուղթերու համար: Հերկէ է որ գորօրինակ ոուսահայ թիւրթի մը սովորական մէկ թիւր ունէ ճանապարհով թիւրքահայաստանի քաղաք մը իյնայ: Ա՛լ տեսնելու է թէ ինչպէս ձեռքէ ձեռք կը իլեն, կը կարդան ու կրկն կը կարդան, մինչեւ անդամ յայտարարութիւններն ալ, առանց երբէք ուշադրութիւն զարձնելու թերթի թուականին, որ երբեմն մինչև տարուան մը հնութիւն կը ցուցնէ: Այսպիսի դէպքերու յաճախ անձամբ ականատես եղած եմ և առանց չափազանցութեան երկիւղի կրնամ պնդել, որ եթէ ոուսահայ հրատարակութիւնները այնչափ ազատ մուտք ունե-

նային թիւրքիա, որչափ թիւրքահայոցը Ռուսաստան ունին, անոնք շատ աւելի մեծ սպառում կը գտնէին մեր մէջ, քան բուն իսկ ռուսահայոց մէջ: Մինչև այսօր ալ թիւրքահայերը իրենց անձուկ աղատութեան ամեն կարելիութիւններէն կ'օգտուին, հաղորդ մնալու համար ռուսահայ կեանքին ու գրականութեան կովկասէն զրկուած ունէ թղթակցութիւն միշտ պատոյ տեղը կը գրաւէ պոլսահայ թերթերուն մէջ և մեծ հետաքրքրութեամբ կը կարդացուի: Ասկէ զատ այդ թերթերը առիթ չեն փախցներ ուղղակի արտապումներ ընելու ռուսահայ թերթերէն, թէն առանց աղբիւրը ցուցնելու, որովհետև արգիլուած է... արգիլուած է ռուսահայ թերթի մը մինչև իսկ անոնը տալ:

Հիմա զանք ռուսահայոց վերաբերումին:

Իրաւ է որ ռուսահայերը սկիզբէն՝ ՚ի վեր հետաքրքրուած են թիւրքահայ կեանքով, սակայն այդ հետաքրքրութիւնը խիստ միակողմանի եղած է: Թիւրքահայաստանի քաղաքական կացութիւնն է, որ իր բացարձակ հանգամանքով տարամերժորէն զրաղեցուցած է զիրենք: Ու չը մոռնանք, որ այդ անօրինակ կացութիւնը օր մը ամբողջ աշխարհը զբաղեցնելու նախասահմանուած էր...: Վիպասաններուն ու բանաստեղծներուն առջև նիւթի անսպառ հանք կը բանար մեր եղերական կեանքը, իսկ գաղափարական երիտասարդութեան առջև գործունէութեան փառաւոր ասպարէզ մը: Եւ իսկապէս երեսուն տարիէ ՚ի վեր գրեթէ չէ եղած ռուսահայ գրող մը, որ իր գրիչը չը փորձէր թիւրքահայ նիւթին վրայ, կամ հանրային գործիչ մը, որ իր եռանդէն աւելի կամ պակաս խոչոր բաժին մըն ալ թիւրքահայաստանին չը հանէր: Ոչ ոք կրնայ հերքել այն զերակիլու աղղեցութիւնը, զոր թէ առաջինները և թէ վերջինները ունեցան թիւրքահայ ժողովուրդի բախտին վրայ: Ռուսահայոց այս հետաքրքրութիւնը սակայն երբէք մեր կեանքին ու զիրքին լուրջ ու հմուտ ծանօթութեանը առաջնորդած չէ զիրենք և ընդհակառակը շատ մը թիւր ըմբռնումներու ու աղետաբեր սխալներու առիթ տուած է, հէնց այն պատճառով թերես, որ ինչպէս ըսի՝ միշտ միակողմանի եղած է: Անոնք՝ եթէ ոչ բոլորովին անզիտացած՝ զէթ շատ հարեանցի, շատ մակերեսային կերպով ճանչցած են թիւրքահայ ժողովուրդին ազգային ներքին կեանքը, կրթական ու գրական զարգացման ամբողջ ընթացքը: Իրենց հետաքրքրութիւնը այս մասին, կրնանք ըսել՝ կրաւորական եղած է միշտ. դարձեալ թիւրքահայեր են, որ ութունական թուականներէն սկսած՝ յարաբերութեան միջնորդի զերը ստանձնած են ազգին այս երկու հատուածներուն միշեն և երբ զանազան պատճառներով այդ միջնորդութիւնը

դադրած է, ոռուսահայոց հետաքրքրութիւնն ալ մէկտեղ դադրած է: Ինծի այնպէս կը թուի՝ թէ ոռուսահայերը սկիզբէն՝ ի վեր չեն կրցած հաւատալ, որ Թիւրքիոյ մէջ հարստահարութենէ, թալանէ, բռնաբարումէ, կոտորածէ զատ ուրիշ գործունէութիւն կարելի ըլլայ և այս ուղղութեամբ դատելով ոռու և թիւրք սահմանագլուխը ամեն յառաջդիմութեան վերջին սահմանը կարծած են:

Եւ սակայն այսպէս չէ իրողութիւնը:

Թիւրքահայ ժողովուրդը՝ հակառակ երկաթէ անուրի մը պէս զինք շրջափակող բարբարոս ցեղերուն և հակառակ բռնապետական կառավարութեան մը ծայրացնդօրէն կամայական ու վատթար վարչութեան, շատ մը դիւրութիւններ ալ գտած կամ ստեղծած է և կրցած իրեն համար ազգային ինքնուրոյն կեանք մը ձեւաւորել: Այդ կեանքը՝ մանաւանդ տասնիններորդ դարու կիսէն մինչեւ 1895 կարմիր թուականը՝ անողութ ու անվրհատ յառաջդիմութեան պայքար մըն է, փոքրաթիւ ու քաղաքականապէս դժբաղդ ժողովրդի մը բարոյական պայքարը տղիտութեան բիրու ուժին դէմ: Զեռք բերուած արդիւնքը թէն ոչ համապատասխան սպառուած եռանդին ու ճիգին, բայց հէնց այդ պատճառով ալ աւելի զնահատելի է, աւելի շահեկան ու գեղեցիկ, աղբանոցի մէջ բուսած ծաղիկի մը պէս: Հիմա շարենք անուններ՝ ընդհանուր պատմութեան մէջ թերես անօրինակ՝ մեր այդ շրջանէն: Պալեան, Օտեան, Ռուսինեան, Զօրայեան, Հէքիմեան, Միսաքեան, Պէշիթաշլեան, Դուրեան, Շիշմանեան, Սաեփան Ուկան, Մամուրեան, Գարագաշեան, Խրիմեան, Վարժապետեան, Նար-պէյ, Սրուանձտեան, Յ. Սվածեան, Թէրզեան, Պարոնեան, Սրբուհի Տիւսար, Տէմիրձիպաշեան, Զիլինկիրեան, Տէվկանց, Շահնազար, Սրիփար, Հրանտ, Սիպիլ, Զօհրապատ և այլն: Ասոնց մեծամանութեան անունն իսկ անձանօթէ ու ոռուսահայերուն և շատ քիչերուն գործը ծանօթ: Իսկ այդ շրջանէն ետքը ալ գրեթէ անձանօթ աշխարհ մըն է իրենց համար մեր գրականութիւնը. Պարոնեանէն ասդին թերես ոչ մէկ թիւրքահայ գրագէտի անուն կը յիշեն: Իմ կարծիքովս այս անտեսութեան առիթ առուղ պատճառները երեք կարգի պիտի բաժնեմ, քննութիւնս զիւրացնելու համար: 1. Ռուսահայ հասարակութեան և մանաւանդ մտաւորական գասակարգին մէջ տիրող անտարերութիւնը, ընդհանրապէս դէպի մայրէնի լեզուն ու գրականութիւնը: 2. Տեսակ մը արհամարհանք մասնաւորապէս դէպի թիւրքահայ գրականութիւնը: 3. Լեզուի դժուարութիւն:

1. Անտարերութիւն: — Երկար խուզարկութիւններու պէտք չը կայ բնաւ, անտարբերութեան երեսի հաստատող

փաստեր գտնելու համար: Ծուսահայ արդի բոլոր խմբագիրներն ու գրագէտները սրտակէլ պիտի վազեն ինձի վկայելու: Ծուսական կայսրութեան մէջ  $\frac{1}{2}$ , միլիօն հայեր կ'ապրին, մեծամասնութիւնը հայրենի հողին վրայ համախումբ: Կովկասի էն քաղաքակիրթ և էն հարուստ տարբն են ասոնք և սակայն ինչ կը տեսնենք: Զեն կրնար պահպանել իրենց լեզուով ընդամէնը երկու օրաթերթ և քանի մը հանդէս, որոնց տարաբաղդ հրատարակիչները ամէն տարուան վերջը իրը Կալանդի նուէր ղէջիցիտի սրտաճմլիկ ողբերգութիւն մը կը յօրինեն իրենց ընթերցողներուն համար: Մինչդեռ թիւրքահայ ժողովուրդը՝ իր կրած զգեանիչ հարուածէն յետոյ իսկ՝ թերթերուն թիւը ածեցնելու վրայ է և վեց մեծ օրաթերթ ու շատ մը հանդէսներ ունի այսօր: Պատճառոր: Որովհետև ընթերցանութիւնը երթալով կենսական պահանջ մը կը դառնայ մեր մէջ, մեր դպրոցներէն հետքնետէ նոր սերունդներ կեանքի ասպարէզը կը թեակոփեն, որոնք եթէ զիտական մեծ պաշար չ'ունին, բայց դոնէ մայրենի լեզուի ծանօթութիւն և ազգային կեանքի հետաքրքրութիւն կը բերեն հետերնին: Գիտեմ, հոս պիտի առարկեն ինձի, թէ Ծուսաստանի մէջ մրցում կայ, շատ աւելի լաւ խմբագրուած և բազմաբովանդակ ուսւս մամուլին մրցումը: Այս առարկութիւնը շատ և լսած և սակայն մինչեւ օրս չեմ կրցած ըմբռնել: Մեր մէջ ալ օրէ օր կըստուարանայ թիւը այն երիտասարդներուն, որոնք եւրոպական ունէ լեզու զիտեն, զիստորաբար ֆրանսերէն կամ անգլիերէն՝ յաճախ երկուքն ալ՝ և իրենց ինքնազարգացումը այդ լեզուներու օֆանդակւթեամբը կը շարունակեն: Բայց այսպիսիները շատ հեռու են անտես ընկելէ ազգային զրականութիւնն ու մամուլը, ընդհակառակը ամենահետաքրքիր հետեռներն են, որովհետև իրենց համար անդիմազրելի պահանջ մըն է ազգային կեանքի հետաքրքրութիւնը, իսկ օտար հրատարակութիւններ մերիններուն վրայ ինչ առաւելութիւն ալ ունենան, միշտ սա պակասութիւնը ունին որ օտար են ու մեր կեանքը չեն շօշափեր: Ահա իմ կարծիքովս այս հետաքրքրութեան բացակայութիւնն է միակ պատճառը ուսւսահայ պարբերական մամուլին ու զրականութեան ներկայ անքաջալեր, ախուր, ամօթալի վիճակին: Կովկաս չեմ եղած, որ տեղին վրայ ուսումնասիրուած փաստերով խօսիմ, բայց հոս Եւրոպայի մէջ իսկ բաւականաչափ առիթներ ունեցած եմ այս իրողութիւնը հաստատելու: Գոհութիւն Աստուծոյ, հոս ուսսահայ ուսանողութեան մէջ ալ չեն պակասիր զիտելու նմուշներ: Շատեր տեսած եմ—և ասոնք ջախջախիչ մեծամասնութիւն կը կազմեն—որոնք հայոց զրականութեան այնչափ միայն ծանօթ են, որչափ թերեւ

չինացի մը։ Այս երանելիները որ մը օրանց փորձութիւնը չեն ունենար հայերէն գիրք մը կամ թէրթ մը ձեռք առնելու ինքնաբերաբար և սակայն կը վիրաւորուին անտարբերութեան ունէ ակնարկութենէ, բարձրածայն առարկելով ու բողոքելով թէ՝ «հայերէն կարդալու բան չը կայ»։ Դեռ քանի մը ամիս առաջ էր որ հանդիպեցայ այս դասակարգին մէկ տիպար ներկայացուցչին։ Պարոնը, որ կիսամեակէ մը իր ուսումը կ'աւարտէ և արդէն հասարակական մեծագործութիւններու վիթխարի ծրագիրներ կ'որոճայ՝ հետեւեալ ապկեցուցիչ կարծիքը կը յայտնէր հայ գրականութեան մասին։ «Եռառով ուսումն կ'աւարտեմ և իբր բժիշկ կ'երթամ Կովկասեան քաղաք մը հաստատուելու։ Գիտէր որ եւրոպական բժիշկները սովորութիւն ունին իրենց նախասենեակին մէջ, սեղանի մը վրայ՝ զրբեր գնել, սպասող հիւանդներու ժամանցին համար։ Ես՝ իհարկէ իբրև հայ և ազգասէր բժիշկ՝ (հոս ժպիտ մը) պիտի ուղէի անպատճառ քանի մը հայերէն զրբեր ալ ունենալ սեղանիս վրայ, հայ յաճախորդներուն համար։ Հիմա՝ խնդրեմ հայերէն՝ շատ չէ՝ մի երեք զրբի անուն տուէր ինձ։ Եւ երեք մատները սպասնական թափով մը աշքերուս առջն ճօճելով՝ բարձրագոչ կը կրկնէր, «մի երեք զիրք»...»

Կերդնում որ այս աստիճան ժպիրհ թեթեամտութիւն ոչ մէկ հոսհոսի քով պիտի կրնաք գտնել։

Ընդունինք պահ մը թէ իսկապէս «հայերէն կարդալու բան չը կայ», բայց այս մաշած յանկերգին թութակները վերջապէս հաճէին ցուցնել մեղի, թէ ով պիտի զրէ այդ կարդալու քանը, երբ անոնք, որոնցմէ ադ կը սպասուէր՝ աշքերնուն լոյսը կը խնայեն իրենց մայրենի լեզուն սորվելու համար։ Երբ բարձրագոյն կրթութեան մեր սիդապանծ պակասորները՝ համալսարանի դռնէն դուրս խոյանալնուն պէս խելայեղ ու չնչասպառ կը վազեն դէպի հաքու, դէպի այդ նոր-կոլքիսը, ուր առասպելական ոսկեգեղմին տեղ իրական ոսկիհեղսւկը գտնուած է...»

Հիմա վերագանակով մեր բուն նիւթին, ծիծաղելի պահանջկոտութիւն մը չը պիտի ըլլար սպասել այս նոր Արգօնաւորդներէն կամ արգօնաւորդցուներէն, որոնք իրենց քթին տակ լոյս տեսնող հայ հրատարակութիւնները հարեսնցի ակնարկի մը իսկ չեն արժանացներ՝ որ «մի ինչ որ» թիւրքահայ զրականութեամբ հետաքրքրուելու ենէին։

Անցնենք երկրորդ պատճառին։

Արհամարհանք մասնաւորապէս դէպի թիւրքահայ զրականութիւնը։—Հոս ուղղակի ոռուսահայ հրապարակագիրներու օձիքէն պիտի բռնիմ։ Թիւրքահայոց վերաբերումին մասին խօսելով ըստ, որ անոնք շատ մեծ յարգանք ու վարէն վեր դիտու

զի համարումը ունին ռուսահայոց նկատմամբ։ Կեանքի փորձառութեամբ գիտենք, որ անհատական յարաբերութեանց մէջ երկու կողմերն ալ զգացումի միենոյն ձեր չեն կրնար տածել իրարու վերաբերմամբ։ Երբ մէկինը վարէն վեր ուղղութիւնը ունենայ, միւսինն ալ բնականորէն վերէն վար պիտի իջնայ։ Ճիշդ նոյնը նաև հասարակութիւններու յարաբերութեանց մէջ, Հետեաբար եթէ ռուսահայերը թիւրքահայոց կրտսեր եղբօր միամիտ փարումին մեծ եղբօր գորովագութ ու հոգածու վարմունքով պատասխանէին, ոչ անհասկանալի և ոչ ալ վիրաւորական պիտի ըլլար մեզի համար։ Խուսահայերը՝ քաղաքական դէպքերու բերումով՝ կանուխէն զարգանալու, տնտեսապէս և բարոյապէս բարգաւաճելու նպաստաւոր պայմաններու մէջ ինկան և պէտք էր որ առաւելութիւններ ունենային մեր վրայ։ Սակայն զըժբաղաբար աս չէ եղած իրենց փոխադարձ վարմունքը մեզի հետ։ Անոնք տեսակ մը գոռող արհամարհանքով վերաբերած են մեզի ու այդ արհամարհանքին պատմութիւնը նոր չէ։ Մեզմէ բաժնուելով կանոնաւոր յառաջդիմութիւն մը երաշխաւորող դիւրութիւններ գտնելէ և իրենց համբաւած «կուլտուրայի» ճամբուն մէջ ինալէ յետոյ, սկսած են մեզ նկատել իբր թեթև-սօլիկներ, սկզբունքի ու համոզումի համար կաց ու կայարան չունեցող յեղյեղուկ արարածներ։ մինչև որ գերազոյն պէտքը իրենց բերնին մէջ հոսհոս մակդիրը ստեղծած է, վերոյիշեալ բոլոր աննպաստ ածականներուն ամբողջ իմաստը այս միակ պատկերաւոր տնուանակոչութեան մէջ խտացնելով։ Այս գործին մէջ աշխատանքի մեծագոյն բաժինը անտարակոյս իրենց մտաւորակիան վարիչներն են ունեցած։ Անկարելի է երեակայել ռուսահայ խմբագիր մը, որ թիւրքահայոց մասին ունէ տեսութեան մը առթիւ ինքզինք զրկէր իր կապարէ ծանր և անտաշ տողերուն մէջ այդ հեշտալուր հոսհոս-ը հնչեցնելու երանութենէն։ Եւ ահա դատողութեան այս ուղղութեամբ դիտուած ու քննուած են մեր բոլոր գործերը։ Տաճկահայոց Սահմանադրութիւնը—մի ծիծաղաշարժ կօմեղիա։ հոսհոսներ։ Տաճկահայոց դպրոցները—Տէր-Թողիկեան գումեր։ հոսհոսներ։ Տաճկահայոց դրականութիւնը—ճիշդ իրենց մաքին հայելին։ Վոսիորի ափեր, կոյսի աչքեր, գարնան սիւքեր, վարդ, մեխակ, մանուշակ, լուսնակ, հոսհոսներ։ Հոսհոսի այս տեղատարափէն ու ընդհանուր արհամարհանքէն զերծ մնացած են սակաւաթիւ։ Թիւրքահայեր միայն, որոնց անունը համազգային երախտագիտութիւնը նուիրագործած է։ Սպասելի էր որ դէթ այս կարգի գրողներու գործերը տարածուած ըլլային կովկասի մէջ, սակայն իմ հաւաքածս փաստերը բոլորովին հակառակը կ'ապացուցանեն։ Օրինակի

համար Պէտքիթաշլեանի պէս նուրբ արուեստագէտի մը մէկհամարիկ հատորը, որ Թիւրքիոյ մէջ սպառած ու արդելուած է՝ նոր տպագրութեան չէ արժանացած Կովկասի մէջ և ոռուահայ ու սանողներ կը ճանչնամ, որոնք սուս Վեսելովսկիի մը չնորհիւ իմացած են իր անունը... ու մինչի այսօր ալ միմիայն անունը գիտեն: Ալիշանի ոչ թէ միայն գիտական, այլ և բանաստեղծական գործերը ներ զրջանի մը մէջ սահմանափակ կը մնան: Աւելի մեծ ժողովրդականութիւն մը չէ որ կը վայելէ Դուրեան: Միակ ժողովրդականացած թիւրքահայ գրողը ոռուահայոց մէջ Պարոնեանն է և այս բացառիկ չնորհին պատճառն ալ դժուար չէ հասկանալ, Պարոնեան կը խնդացնէ... իսկ Պարոնեաննէն ասդին թիւրքահայ գրողներու անուններ տուէք ոռուահայու մը. Հրանդ, Զօհրապ, Կամսարական, Թլքատենցի, Գեղամ, Տողրամաճեան, Զարգարեան և այլն: Ան հայրական ժամփտով մը պիտի պատասխանէ ձեզի. «Ի՞նչացու են դրանք, որ մի բան լինէին, գոնէ անունները կ'իմանայինք էլի»: Բայց ուրեկէ պիտի իմանայիք, երբ խեղճերը միջոց չ'ունին ձեր թերթերուն մէջ զրելու, իսկ ձեր հրապարակագիրներն ու գրագէտներն իսկ շատ հաւանական է որ ձեզի պէս առաջին անգամն ըլլալով՝ կը լսեն այս անունները: Անշուշտ նորութիւն մը պիտի ըլլայ ոռուահայոց համար, երբ յայտնեմ թէ իրենց վատահամբաւած պլոսական զրականութեան դէմառգէմ մեր մէջ արդէն գրական նոր ուղղութիւն մը սկսած է ծրագրուիլ, Գաւուական նորածին զրականութիւն մը, որ հարազատ թիւրքահայ գրականութեան իր իրաւունքը կը պահանջէ Պոլիսէն: Այս նոր ուղղութեան յառաջամարտ ախտյեանները քանի մը տարի առաջ համարձակ բանակուր մը սկսան Պոլտոյ գրական ներկայացուցիչներուն դէմ: Այդ բանակախւը՝ որչափ կը լիշեմ՝ ոչ մէկ արձագանդ գտաւ ոռուահայ մամուլին մէջ\*), ուստի կարժէ որ հսկ համառօտակի ծանօթացնեմ իրենց իրաւապահանջումներու:

Ասոնք կը պնդեն թէ մինչև հիմա մայրաքաղաքին մէջ մշակուած գրականութիւնը չունի ուիէ իրաւունք թիւրքահայ գրականութիւն կոչուելու, քանի որ Պոլիսը իբր միջավայր դուրկ է ճշմարտապէս հայ գրականութիւն մը ստեղծելու կամ վարելու ամէն յարմարութենէ: Պոլսոյ հայ հասարակութիւնը կորանցուցած է իր ցեղական յատկութիւններէն այն ամեն տարբեր, որոնք հայրենիքին և անոր բնակչութեան համայնական ամբողջութեանը մէջ միայն կրնան պահպանուիլ: Ահա այս

\*) Այդ բանակոռուի մասին տես «Մուլճ» 1901, № 8, էլեմ 250—255:

է պատճառը, որ պոլսական գրականութիւնը ընդունակ եղած չէ և չի կրնար ըլլալ պատկերացնելու մեր ցեղին ամբողջ էութիւնը, իր ազգազրական, բնախօսական և հոգերանական ամէն մանրամասնութիւններովը: Այդ գրականութիւնը մինչև իսկ իբր միջավայրի արտադրութիւն խորթ է մեծ մասամբ, որովհետեւ շատ քիչ եղած է պոլսեցի այն գրողներու թիւը, որոնք՝ ինչպէս օրինակ Պարսնեանը՝ իրենց շուրջը դիտելու կարողութիւնը ունեցած ըլլան: Ճշմարտապէս հայ գրականութիւնը, որ կարենայ մեր տարրորոշութիւնը երաշխաւորելով մարդկային ընդհանութեան մէջ առանձնայատուկ տեղ մը ապահովել մեղի՝ հայրենիքին մէջ, հայ ցեղին դարաւոր արմատին վրայ միայն կրնայ աճի: Մինչև իսկ Պոլսոյ բարբառը, որ զրտուելով, մաքրուելով, կանոնաւորուելով թիւրբահայ ընդհանութ գրական լեզուի նուիրագործումին բարձրացած է՝ իր կատարելազործումին համանելու համար անհրաժեշտ պէտք ունի գաւառաբարբառներու բառամթերքին ու ոճին, «որոնք իբրև հայ լեզուին հարազատ այլ անտեսուած սեփականութիւնը, պիտի դան արդի աշխարհաբարին մէջ գրաւելու իրենց համար բայ մնացած տեղերը, այնքան գեղեցկապէս ու օգտակարապէս հերքելով օտար լեզուներու բառարանին ու ոճին խաթարող ու այլասերող արշաւանքը»: Միենոյն ատեն այս ընդհանութ սկզբունքն գուրս՝ անոնք չեն հերքեր պոլսական գրականութեան արժեքը, ոչ իբր ամբողջութիւն այլ իբր մաս ամբողջութեան: Քանի որ մայրաքաղաքը մեր ամբողջութենէն կտոր մըն է, հետեւաբար իր կեանքն ու զայն արտացոլացնող գրականութիւնը իրենց սահմանին մէջ միշտ շահեկան պիտի մնան մեզի համար:

Դժբաղդաբար գաւառացի գրողներուն միջոցներ կը պակասին, Պոլսոյ գէմ իրենց այս օգտակար պայքարը զործնականապէս ալ մզելու: Ասոր համար անհրաժեշտ էր որ գաւառն ալ իր մամուլը ունենար, որպէսզի կարողանար պոլսականին դիմաց գաւառական բնատոնմիկ գրականութիւն մը կանզնելով, մեր գրականութեան ծանրութեան կեզրոնը Պոլիսէն խախտել և մայրաքաղաքին խորթ ազգեցութիւնը չեղոքացնել: Մինչդեռ այսօր՝ Պոլիսէն ու իզմիրէն գուրս՝ հայ մամուլի հաստատում կարելի չէ թիւրբիոյ մէջ և միմիայն այս արդելքին չնորհիւ է, որ Պոլիսը դեռ կը շարունակէ իր մասաւորական կեզրոնի գերը, առանց ուրիշ ուեէ գերազանցութիւն ունենալու գաւառներու վրայ, ուր շատ աւելի լուրջ նկարագրով և գրական ամուր ձիրքերով օժտուած երիտասարդութիւն մը կայ: Հետեւաբար այս խեղճերը առայժմ ուրիշ բան չեն կրնար ընել, բայց եթէ տեսական պայքարներով Պոլսոյ հեղինակութեան հաւատքը քան-

գել և նախնական ատաղձները պատրաստել վաղուան գրականութեան շնչքին Ասոնցմէ շատերը Պոլսոյ թերթերուն մէջ ցիրուցան իրենց ցանցան բայց շատ արժէքաւոր արտազրութիւններով իրենց ջատադրված գրականութեան կենսունակութեան ապացոյցները և հրապուրիչ նախաճաշակը տուած են արդէն: Այսպէս՝ Խարերդէն Թլկատինցին՝ բազմարդիւն ուսուցիչ մը, մեր նոր ընդհանութեան էն ինքնամական գրականութեան մէջ հայրէնի սարերէն քաղուած ծաղիկներ՝ կը ցանցնէ հրզոր, նկարագեղ ոճով ու նուրբ իւմոռով գրուած էջեր: Թըլկատինցին իգմիրի Արեւելեան Մամուլին այս տարուան առաջին թիւերուն մէջ հրատարակեց Էնդի-Դէմէն (այսինքն Անդի աշխարհէն) անունով թատերախաղ մը, զոր Պոլիս Դանտէի Դժոխքին կամ Քաւարանին հետ համեմատելու (?) ելան, և որուն վրայ ոռւսահայ մամուլը ուշագրութիւն իսկ չը դարձուց: Ասկէ զատ Թլկատինցին պատրաստ ունի գաւառի կեանքէն՝ վէպ և թատերգութիւն՝ քանի մը հատորներ, որոնք փոշիներու տակ՝ մեկենասի մը կըսպասեն լոյս տեսնելու համար: Իր երիտասարդ աշակերտը Ռուբէն Զարդսրեան, ժողովրդական հէքեաթներ գրական ձեի վերածեց, Վալմիկին յիշեցնող արձակով մը: Գեղամ (Ռևստաուոր), Տարօնոյ կեանքէն դրուագներ կը զծէ արձակազիր աշուղի միամիտ ու մելանոյ շեշտով մը: Գալուստ Անդրէասեան՝ դարձեալ Մուշէն՝ ժողովրդական կեանքի լուրջ ուսումնասիրութիւններ տուաւ: Յովհաննէս Գաղանճեան՝ Թօքաթէն՝ գաւառաբարբառներու լեզուաբանական ուսումնասիրութեանը կը հետամտի և գաւառական գրականութեան գլխաւոր փաստաբաններէն է: Եւ զեռ ուրիշներ՝ Տօղրամաճեան, Որբերեան, Յարութիւնեան և այլն, որոնցմէ իւրաքանչիւրը իր գաւառէն համով ու հոտով նմուշ մը բերած է վաղուան գրականութիւննեան:

Սրգ՝ ցաւալի ըլլալէ առաջ զարմանալի է, որ այս նոր շարժումը մինչև հիմա ոչ մէկ արձագանդ գտած է ուսուսհայ մամուլին՝ մէջ, քանի որ ոռւսահայ հրապարակագիրները սկիզբէն՝ ի վեր աշքէ չեն փախցներ ունէ վիայութիւն, որ կրնայ պոլսական գրականութեան դէմ իրենց տեղի-անտեղի քըննադատութիւններուն ուժ տալ: Իրենց այս տարօրինակ լուսթիւնը ուրիշ մեկնութիւն չի վերցներ, բայց եթէ ենթազրել որ ինդրէն բոլորովին լուր չ'ունին: Ինչպէս կ'երեի, թերքահայ թերթերը ձեռք կ'առնեն միմիայն ազգային լուրեր քաղելու համար, իսկ գրական յօդուածներուն վրայ ակնարկ մը իսկ չեն

նետեր, այն կանխակալ համոզումով՝ թէ բոլորն ալ գատարկ բաներ են Ռուսահայ մամուլը ունենալով հանդերձ ամեն դիւրութիւն իր ընթերցողները թիւրքահայ գրականութեան տեղեակ պահելու, մինչև այսօր ոչ մէկ ջանք կը ցուցնէ այս ուղղութեամբ, ընդհակառակը՝ չի փախցներ ոնէ առիթ հինցած նախապաշարումները ամրապնդելու։ Մէկը, որ միմիայն ուռասհայ մամուլին միջոցով կը ճանչնայ թիւրքահայ մտաւոր կեանքը, պիտի կարծէ անշուշտ՝ թէ արդէն երկար տարիներէ իվեր հրապարակին վրայ յաւիտենական հոսհոսներէն, գատարկ ֆրազներ թխողներէն զատ մարդ չը կայ։ Չենք յաւակնիր պնդելու թէ այսօր բառին բուն նշանակութեամբ գրականութիւն մը կը զարգանայ մեր մէջ։ Վերջին աղէտները՝ շատ մը ուրիշ բաներու հետ՝ անոր ալ ծանր հարուած մը առուին իր ամէնէն յուսատու շրջանին մէջ, բայց վերջապէս կը շարունակուի գրականութիւն մը, որ պարսկականներուն մէջ սեղմուած է։ Համեմատութիւն մը մինչև իսկ կրնայ պատուաբեր ըլլալ թիւրքահայոց Որեվինետե մինչդեռ ուռսահայոց մէջ գրական կայունութեան գլխաւոր պատճառը անտարբերութիւնն է և աշխատողներու պակասը, թիւրքահայոց մէջ ագոր միակ պատճառը քաղաքական դժոխային կացութիւնըն է։ Մենք այս պահուա մեր մէջ պատրաստ ունինք շատ մը կարող գրադէտներ, որոնք պիտի կրնան գրական փայլուն շըրջան մը բանալ, անմիջապէս երբ թիւրքիոյ ներկայ վիճակը բարեփոխուի։

Սակայն դժբախտաբար հոս կանգ չի առներ ուռսահայ մամուլին ձախող աղեցութիւնը, ընդհակառակն աւելի տխուր դեր մը կը խաղայ վերե առաջ բերուած երրորդ պատճառին մէջ, զոր հիմա պիտի պարզեմ։

3. Լեզուի դժուարութիւն։—Ահա մեզ իրարմէ բաժնող մեծ խրամ մըն ալ, որ երթալով անանցանելի դառնալու վտանգը կըսպանայ, չնորհիւ մեր լեզուի մասին ուռսահայոց մէջ արմատացած սխալ ըմբռնումին։

Թիւրքահայոց համար գոյութիւն չունի այս դժուարութիւնը, որովհետեւ անոնք ազգային գրադարաններու մէջ կըրթուելով հիմնապէս կը սորվին իրենց մայրէնի լեզուն։ Ով որ լեզու մը լաւ գիտէ, մեծ դժուարութիւն չի կրեր անոր զանազան գրաբարբառները հասկնալու։ Մինչդեռ ուռսահայ զարգացած զասակարգին մեծամասնութիւնը օտար վարժարաններու մէջ առած է իր ուսումը և հայերէնը սորված է առօրեայ խօսակցութեամբ ու պատահական ցանցառ ընթերցումներով։ Ակներն է որ անոնք այս պայմաններու մէջ չէին կրնար հայերէն զիանալ և սակայն սպասելի էր որ անպատ-

ճառ գիտնային գէթ բան մը—իրենց հայերէն չը գիտնալը: Ու ապշեցուցիչ ընդվկիչ երեսյթը հնն է, որ այս գիտակցութիւնը կը պակսի իրենց: Մարդկիք կը կարծէն՝ թէ արդէն իրենց գիտած հայերէնովք իրաւունք ունին հասկնալու ամեն բան, իսկ երբ չը հասկնան, ուրեմն գրուածքը հայերէն չէ, «թխած խօսք» է ամէն բառ, որ իրենց ողորմիլիօրէն աղքատ բառամթիքքէն դուրս է մնացած: Քանիներու ևս ինքս անձամբ տուած եմ կարդալու Ալշանի, Պէշիթաշլեանի, Դուրեանի գործերը, զորս աչքիս առջև քիչ մը թերթելէ յետոյ փակած մէկդի գրած են, առարկելով թէ «լեզուն շատ է ծանր»: Արդ, քանի լեզուի այս գիտարութիւնը կայ, ինչպէս կուղէք որ ուսահայ երիտասարդութիւնը հետաքրքրութիւն ցոյց տայ թիւրքահայ և ընդհանրապէս հայ գրականութեան համար: Գրական ոնէ գործ մը միայն այն ժամանակ համ ու հրապոյր կունենայ, երբ ընթերցողը չի գիտարանար լեզուն հասկնալու: Իսկ երբ լեզուին մէջ այն աստիճան համբակ ըլլայ, որ կըմկըմալով կարդայ և առօրեայ գործածութիւնէն դուրս ամէն բառի առջև դէմքի զարմացական ծամածութեամբ մը կանգ առնէ, շատ բնական է, որ շուտով ձանձրանայ ու մէկդի նետէ զրուածքը: Եւ սակայն լեզուի այս արգելքը պիտի կրնաց վերանալ այն ուղղութեամբ, որուն կը հետեւն կովկասի մէջ:

Կը յիշեմ քանի մը տարի առաջ արևելեան և արևմտեան գրական բարբառներու հին վիճաբանութեան արծարծումին առթիւ «Մշակի» աշխատակիցներէն մէկը ուսահայ գրական բարբառին կենդանութեան ու բնականութեան իբր ապացոյց հետեւալ փաստը կը բերէր: Մեր երիտասարդներէն շատեր, կ'ըսէր յօդուածագիրը, օտար վարժարաններու մէջ կրթուելով, առիթ չեն ունենար իրենց մայրենի լեզուն սորվելու: Սակայն վարժարանէ ելնելէ յետոյ թերթ կարդալով կարճ ժամանակի մէջ այնչափ հայերէն կը սորվին, որ կը յաջողին յօդուածներ դրել հայ թերթերուն:

Ի՞նչպէս կը գտնէք այս փաստը, ուրախալի, թէ ցաւալի: Եթէ ուրախալի, ուրեմն անկենդան, անբնական, թխած լեզուներ պէտք է համարել օրինակի համար Փանսներէնը և գերմաններէն... մանաւանդ գերմաններէնը: Քանի որ հայ և օտարալողի ուսանողներ Ֆրանսայի կամ Գերմանիոյ մէջ տարիներով ուսանելէ և իրենց ուսման ընթացքը աւարտելէ յետոյ իսկ այդ լեզուներէն մէկով յօդուած մը շարագրելու կարողութիւնը չեն ունենար մեծ մասսամբ: Աւելին կայ: Ռուսական միջնակարգ վարժարաններէ շրջանաւարտ հայ երիտասարդներէն շատեր, իրենց իսկ իսպատովանութեսմբ՝ համարձակութիւն չեն զգար

ոռւսերէն յօդուած մը զբելու։ Ահա թէ մւր է վէրքին արմատը։ Ծուսահայերու մեծամասնութիւնը իսկապէս «Մշակի» յօդուածագրին զմայլած ձեռվը կը սորվին հայերէնը և օրին մէկն ալ զրող զառնալով՝ իրենց լեզուական տգիտութիւնը օրէնքի կարդ կ'անցընին։ Ու մայրէնի լեզուն սորվելու այս տխուր մեթողին հետևանքը կ'ըլլայ այն ունիթոռական ողորմելի աշխարհաբարը, որով այսօր ոռւսահայ զրոյներու մեծամասնութիւնը կը գրէ և ուր միայն բառերը հայերէն են և ան ալ, աւազ, գէթ ոչ բոլոր բառերը։ Զարիքին հետևանքը այսչափ մեծ չ'ըլլար թերեւ, եթէ այս կարգի հայագէտներուն հասկըցնէին, թէ ոռւսահայ ոնէ թերթի լեզուն գեռ շատ հեռու է ամբողջ հայ լեզուն ըլլալէ և թէ պարզապէս յանդգնութիւն է յաւակնիլ, որ այդ պաշարով իրաւունք ունենան հայերէն ամէն գրուածք հասկնալու, իսկ ինչ որ չը հասկնան, իրեն ծանր, հինցած, թխած՝ մէկդի նետելու։ «Մշակի» աշխատակիցին յիշած տեսակէն յօդուածագիր մը կը պնդէր ինծի, թէ հայերէնը աղքատ լեզու է։ Պատճառ։ Որովհետեւ ինք՝ կամ իրեն չափ հայագէտ ուրիշ մէկը՝ չէին կըրցած Տուրքենեվէն բան մը պէտք եղածին պէս թարգմանել։ Բաւական ճիգ թափեցի, բայց վերջ ի վերջոյ կարծեմ չը կրցայ համոզել այդ ինտելլիգէնտ-ը, թէ ադ ոչ թէ հայերէնի աղքատութեան, այլ իր հայերէն չը զիտնալուն հետևանքն է։ Թէ մեր նոր աշխարհաբարը կրցած է օրինակի համար Հիւգօի Թշուառներուն պէս զլուխ-գործոցի մը բոլոր նրբերանգները արտայայտել և եթէ կան բաներ, որոնք իսկապէս չեն թարգմանուիր՝ այսինքն թարգմանութեան մէջ բնագրին համն ու հոտը կը կորսնցընեն՝ ադոնք լեզուի մը առանձնայատուի դարձուածներ ու նրբութիւններ են, որոնցմէ հայերէնն ալ շատ ունի և զորս նոյնպէս կարելի չէ թարգմանել, մինչև անզամ աշխարհի ամենէն հարուստ լեզուին։

Սակայն մեղագրելի չեն բնաւ այս խեղճերը, երբ ոռւսահայ զբականութեան վարիչներն են, որ լեզուի հարցին մէջ ըստած իրենց սխալ ընթացքով այս կարգի թիւր ըմբռնութիւններու առիթ կուտան։ Հաստատ զիտեմ, որ անոնք յօդուածս կարդացած ատեննին, իրենց հին խրամը պիտի կրկնեն ինծի։

—Պարզ զրեցէք, պարզ, որպէսզի հասկանան ձեր գրուածքները և գէն չը շպրտեն։

Պարզութիւնը՝ ինչպէս ամէն բանի՝ այնպէս էլ զբականութեան մէջ յանձնաբարելի յատկութիւն մըն է և սակայն սոնկալի բան է լեզուի այն պարզութիւնը՝ կամ աւելի ճիշդ՝ բառով մերկութիւնը, զոր ոռւսահայերը կը դաւանին։ Ապացոյց։ —Այն լեզուն, որով այդ պարզասէրները կը զրեն, Եղան սայլի

պէս դանդաղ ու ճռնչուն ոճ մը, ծանր ու միօրինակ համաձայնութիւն մը, նախագասութիւններու նախնական, անտաշ, անշրջնորհք շնորհածք մը, արտայայտութեան անարուեստ, թափթափած ու զրեթէ երեխայական ձև մը և վերջապէս այն ամբողջ արգահատելի հայերէնը, որուն արձեստական դազանիքին թափանցելու համար, մարդ պէտք չէ հայերէն սորված ըլլայ: Ասոնք իրենց զիացած ու չը զիացած բոլոր լեզուներէն՝ թիւրքերէնէն սկսած մինչև զերմաններէնը՝ անխտիր փոխառութիւններ ըրած են ու զեռ կը շարունակեն ընել առանց ոնէ խթճահարութեան: Կ'իմանամ թէ արդէն ոռւսահայեր սկսած են երթալ դէպի Մանչուրիա, աչքերնիս լոյս, ուրեմն հեռու չէ այն գեղեցիկ օրը, երբ չինական չայահարուսա բառերու ջոլիք մըն ալ պիտի գայ ճոխացնելու ոռւսահայ բառարանը: Աս այսպէս ըլլալով հանգերձ, պէտք է տեսնել իրենց սարսափը, երբ ոնէ զրուածքի մէջ մեր հին լեզուէն փոխանցուած բառի մը հանդիպին: Կը զարմանամ, որ այդ զրաբարատեացները հանդիսաւ սրտով կը շարունակեն գործ ածել հաց, ջուր, գլուխի-ի պէս բառեր, որոնք նոյնպէս զրաբար են... Մեր հին լեզուէն իրենց այս անմիտ խրաշումն է պատճառը, որ յաճախ մէկ երեսի մէջ տասն անգամ միենոցն բառը կը գործածեն, չը նայելով որ ադոր գեղեցիկ հոմանիշները ունենանք, և հայ լեզուի ողիին հակառակ բարդութիւններ ու ածանցումներ կը շնեն:

Մանկավարժութեան մէջ երբ կը պահանջուի, որ երեխաներու համար զրուած զրբերը կարելի եղածին չափ պարզ ու զիւրահասկանալի ըլլան, ոչ ոք հակառակը կրնայ պնդել: Ի՞նչ պիտի բաէիք սակայն, եթէ գեղեցիկ օր մը բոլոր աշակերտները խօսք մէկ ըրած, պահանջէին որ փոխանակ իրենք իրենց մայրենի լեզուն սորվելու համար հեղութիւն կրելու, ընդհակառակը բոլոր զրբերը այնպիսի լեզուով մը զրուէին, որ անմիջապէս հասկանալի ըլլային իրենց: Ահա ճիշդ այս արտասոց տրամաբանութեան կը հետեւն մեզի պարզութիւն քարոզողները, որովհետև պէտք է զիտնալ թէ հայերէն չը առրվող ինտելլիգէնտները՝ հակառակ իրենց մատառական անոելի պաշտին՝ հայերէն լեզուին մէջ երեխաներ են պարզապէս: Իսկ ոռւսահայ մտաւորական վարիչները՝ փոխանակ այդ չափահաս երեխաներուն իրենց մայրենի լեզուին հանդէպ ցոյց տուած անտարբերութիւնն ու ծուլութիւնը դատապարտելու, ընդհակառակը կը քաջալերեն և այն թեթե, այլանդակ գաղափարը կ'արմատացնեն անոնց մէջ, թէ աշխահիս վրայ ամէն բան յամառ ու յարատե աշխատութեամբ ձեռք կը բերուի, միայն հայ լեզուն է, որ կարելի է հաշէն ետքը բազմոցին վրայ երկըն-

ցած երբեմն թերթ կարդալով սորվել ու հայ զրող դառնալի Ու վերէն բղխած այս թիւր ըմբռնումները, ամէն կարգի անտարբերներու կողմէ նոր օժանդակներ դժնելով, հետզհետէ նախապաշարումի հեղեղ մը կը դառնան ու անանցանելի կընեն լեզուի տարբերութեան խրամը:

Ասով չը կարծուի սակայն, թէ կուզեմ պաշտպան կանդնիլ Պոլոսյ զրական այն կեղծաւորներուն, որոնք ճիգ կը թափեն իրենց զգացումի ու գաղափարի պարապը բառերու կոյտով լեցնելու: Թիւրքահայ լեզուին չէ յանցանքը, եթէ այդ լեզուով յաձախ յիմարութիւններ կը գրուին: Ոչ նուազ յիմարութիւններ զրուած են ու կը գրուին ոռւսահայ լեզուով ալ, ինչպէս նաև մարգկային բոլոր լեզուներով: Միենայն լեզուով կարելի է թէ մեծ յիմարութիւններ և թէ մեծ հրաշակերտներ արտադրել: Ոչ մէկ լուրջ ու անկողմնակալ դատող կրնայ ուրանալ, որ այսօր արևմտեան հայ աշխարհաբարը շատ աւելի կատարելագործուած գործիք մըն է մարգկային նոր զգացումներն ու մտածումները արտայայտելու, քան արելեկանը:

Աւելի չեմ ուզեր ծանրանալ այս կէտին վրայ: Յօդուածիս ծրագրէն բոլորովին գուրս է լեզւական հին պայքարը վերստին արծարծելու դիտաւորութիւնը: Ես միայն փորձեցի պարզել լեզուի դժուարութեան խափանիչ զերը մեր մտաւոր հաղորդակցութեան մէջ և ասոր պատճառները վերլուծել:

\* \*

Նիւթի ընդարձակութեանը հետ համեմատելով այս համառոտ տեսութեանս եղբակացութիւնը կարծեմ բաւականաչափ պարզ է ընթերցողներուն համար: Հայ ազգին երկու հատուածներուն միջն մտաւոր փոխանակութիւնը զադրած է: Ռուսահայերն են այս ամօթալի երևոյթին պատասխանառուն, քանի որ թիւրքահայերը սկիզբէն իվեր մեծ հետաքրքրութեամբ հետեած են ոռւսահայ գրականութեան և եթէ այսօր չեն կրնար այլ ես պէտք եղածին պէս հետեկի, քաղաքական տարապայման կաշկանդումներու մէջ պէտք է փնտուել ասոր պատճառը: Հետեարար այսօր ոռւսահայերուն կ'ինայ չարիքը եթէ ոչ բոլորովին անհետացնելու, գէթ կարելի եղածին չափ չէզոքացնելու միջոցներ խորհիլ:

Ասոր համար անհրաժեշտ է որ նախ ոռւսահայ հրապարակագիրները, իրենց իսկ ձեռքով քանդեն թիւրքահայոց և թիւրքահայ գրականութեան նկատմամբ ոռւսահայ հասարակութեան մէջ արմատացած բոլոր նախապաշարումները: Երկրորդ՝ ոռւսահայ նոր սերունդին քիչ մը աւելի լուրջ ըմբռնում ու վերաբերում թելազրեն հայ լեզուին հանդէպ: Եւ միենայն ատեն ան-

միջապէս գործնական միջոցներու դիմեն իրենց ընթերցողները թիւրքահայ գրականութեան ծանօթացնելու և միշտ հաղորդ պահելու համար: Այս կարգի միջոցներէն ըստ իս էն նպատակայարմարը և էն մատչելին արտաստպումն է: Գրական հատուածներու կարելի եղածին չափ յաճախակի արտաստպում թիւրքահայ թերթերէն և հանդէսներէն: Եթէ սովորութիւն ընեն կանոնաւորապէս աչքէ անցընել այդ թերթերն ու հանդէսները, արտաստպելու բան պիտի չը պակսի իրենց: Լոկ սիւնակներ լիցնելու համար հրատարակուած անհամութիւններու քով, պիտի գտնեն յաճախ գրական արժէքաւոր կոտրներ, որոնք արտաստպումով ոռւսահայ հասարակութեան մէջ տարածուելով, թիւրքահայ լեզուին հասկցողութիւնը պիտի զիւրացնեն տակաւ և հետաքրքրութիւն պիտի զարթեցնեն գէպի թիւրքահայ գրականութիւնը: Այս առաջարկին գործնականապէս նպաստած ըլլալու համար՝ յօդուածիս հետ «Մուրճ»-ին կը զրկեմ մեր գաւառացի գրողներէն երկու հասուած, որոնք Պոլսոյ Մասիս շաբաթաթերթին մէջ լոյս տեսած են \*): Կը ցաւիմ, որ ձեռքի տակ շատ քիչ բան ունենալով ընտրութիւնս սահմանափակուած էր: Սակայն ինչ որ դժուար է անհամներու համար, շատ կը դիւրանայ, երբ հաւաքական ուժերու կողմէ ձեռնարկուի: Պոլսոյ հայ պարբերականներուն մանաւանդ 15—20 տարուան թիւերուն մէջ կորսուած՝ կրկին տպագրութեան արժանի շատ մը բաներ կան, որոնք նորութիւններ պիտի ըլլան ոռւսահայ ընթերցողներու համար: Այս կարգի հին գրուածքները, եթէ թերթերու մէջ արտաստպել յարմար չը դատուի, կրնան առանձին հատորներով հրատարակուիլ: Պէտք չէ մռնալ, որ այսօր միայն ոռւսահայերը կրան թէ իրենց և թէ մեզ թիւրքահայերուս մատչելի ընել թիւրքահայ գրողներու գործերը, որոնցմէ շատերը անկարելի է կրկին տպագրել թիւրքիոյ մէջ: Գրական որչափ անհարժեշտ պէտքեր կան, որոնք աշխատող ձեռքերու կըսպասն: Մեր մէջ անհատական առկոււն ձեռներէցութիւնն իսկ դեռ հրաշքներ կրնայ կատարել այս ուղղութեամբ: Ասոր կենդանի ապացոյցն է Լէօն, որուն վերջին ստուար աշխատութիւններէն երկուքը Հայկական տպագրութիւնը և Ստեփիան Ռևկանի կենսագրութիւնը մեծ զարկ պիտի տան թիւրքահայ կեանքն ու գրականութիւնը ծանօթացներու գործին: Ծուսահայ համալսարանականներու ստուար լեզունին մէջ քանի մը հետաքրքրուող-

\* ) Իբրև նմուշ բերուած են Գեղամի «Թղթաբացը» և Թվատենցու «Վերջին աեղը», որուն պատած են «Մասիսի» 1902 թ. № 14-ում և 1900 թ. № 29-ում:

ներ եթէ զանուին և քովքովի գալով այս յօդուածիս վրայ քիչ մը գլուխ յոդնեցնեն, վատահ եմ որ շատ բան պիտի կրնան ընել. Սակայն երեակայութեանս թոփշըովը արդէն ոլիմպական ժպիտ մը կը նշմարեմ անոնց շրթունքներուն վրայ—«ալալիա-տիֆնսեր են զրանք»:

Բայց վերջապէս վատութիւն է արտաքին պայմանները մատնանիշ ընել ու անգործ նստիլ: Եթէ մեր ուժէն վեր է փոխել այդ պայմանները, գէթ ջանանք անոնց աղգեցութիւնը կարելի եղածին չափ տկարացնել: Ակնարկ մը մեր պատմութեան վրայ ու պիտի տեսնէք որ այսօրուան մեր ամբողջ ունեցածը ձեռք է բերուած հակառակ այդ աննպաստ պայմաններուն, որոնք գրեթէ միշտ անպակաս են եղած մեր գլխէն...

## Ա.ՌԱՆՉԱՐ

11/24 Դեկտեմբեր 1902

Մինլին